

պիսի գարշելի ծանապարհով, որը վիրաւորում  
է մարդկային սրտի ամէն բարի եւ ազնին զգաց-  
մունք, և ելլորդ ենք համարում պատեղ առաջ-  
բերել այն տարրի հացկերցի թի պատմութիւնը,  
որի ժամանակ Հայոց Երիտասարդ թագաւորն  
իւր անարդ եւ պիշտ հիւրընկալի սրին զո՞հ գնաց,  
որը նկարագրելով Սմիթանոր, խօսք չէ գտնում  
արտայայտելու իւր զգուանքն ու արշամար հանքը  
դեպ ի իւր Հայրենակիցների նորկալի վար-  
մունքը: Գնէլ Անձեւացեաց թէրը, տեսնելով  
իւր թագաւորի արիւնաթաթաւ փակալ Հանձեալ  
զիւր սուսերն՝ հարկանէր զի՞ ի լեռէնաց անտի  
սպանանէր, յայնցանէ, որ հարին զմագաւառըն:  
Ապա Տերէնք զօրավարին Յանաց զիւր սուսերն՝  
հանձեալ ածէր տարակաց ի գլխոյն գնելը,  
զակաւառակն գիւղոյն ի վերայ աշացն ի բաց ըն-  
գնոյը:

Աչա Պապի սպանութեան սույգ պատ-  
մութիւնն ըստ տոհմային եւ ըստ արտաքին  
պատմագրութեանն որ տեղի ունեցաւ 374  
թուին:

Այժմ տեսնելք, թէ խոր. Բնէ է պատ-  
մում այս գէպի մասին: Այր Խոր գաղտնի  
նպատակ ունենալով, յերսէ Մեծ Հայրապետի  
պիշտ գահձին, այսինքն Պապ թագաւորին, ար-  
դարացի հատուցում տալ թէուոս մեծ եւ բա-  
րեպաշտ կայսեր ձեռքով, իսրադախել է Փ. Ի  
պատմութիւնը: Այս պատմառաւ Խոր. յեղա-  
ջջուում է նախ Պապի սպանութեան շարժառի-  
թը, որ, ինչպէս տեսնելք, լուրջ քապաքակն  
էր: «Պապայ լուեալ, ասում է խոր, եթէ Մեծն  
թէուոս ել ի Քիւզանգից ի Հռոմ կոյս, եւ  
մտեալ ի Թեսաղոնիկէ հանգերձ սպայիւն, եւ  
յաղագս իշխեանին եղեւ Խովզութիւն ընդ նա եւ  
ընդ քաղաքացին, եւ մարտ խովզութեան, եւ  
յաղթեալ ինքնակալին՝ ստակեաց ի քաղա-  
քացեաց արս Նեգետոսան Հազար:»<sup>2</sup> Այս  
Խովզութիւնը լուրջ Պապը, պատամութիւն է  
թէուոս գէմ եւ հալածում է «զՏերնախա-  
նոս հանգերձ զորուն, Բայց բարեպաշտ թէու-  
ոսի լոյ Հրամանը յալթուած ու զարդուած  
Տերենախանութիւն կախարդական ցոյ եւ զօրութիւն  
է տալիս, եւ նա յանկարծ յետ վաղելըվ, «ըստ  
իւրում պատահման բախտին, և նկուում է Պապի  
բանակի վերայ, ոմանց կոսորում, ոմանց փան-  
ցնում, գնէլ Անյեւացեաց նահապետին էլ Ի-

րուն արարեալ ուստիրա իսուսիուր դիւսէ նոր, ըմբննեաց զմագաւորն Պապ:»

Բայց խոր, «անզգամ», Պապին դեռ սպա-  
նել չէ տալիս, գեռ նորան ցանկանում է կանգ-  
նեցնել թէուոս բարեպաշտ կայսեր արդար գա-  
տաստանի առաջ, ուստի եւ շարունակում է.  
«Եւ Պապայ յալերս աղաւանաց անկեալ, զի՞ մի՛  
մեցի, այլ յանդիման լինել ալպայի: Եւ քա-  
ջին Տերենախանութիւն գթայցեալ՝ շնորհեաց նմա-  
ղմաղմանն: Եւ երկամթեղէն կապանք երթեալ  
առաջնութիւնն էնձին թէուոսի, ըստ իւրում անզգա-  
մութեանն սակառը վճարի:»

Ուրբան կեղծիներ, որքան անբարեխզմու-  
թիւն է թշու տալիս իրան սորենացին, որպէս զի  
Պապը, ներսին գահձը, դատուի եւ սպանուի  
թէուոս կայսեր Հրամանով: «Կա յեղացըրում է  
Պապի սպանութեան շրջառուին, ուրւ, որ էր  
Բագրատնադ գաւառը, նրանուն: Տերենախանուի  
(իման Տրայանոսի) նողալի ոճուործութեան ա-  
նուանում է յոնուութիւն եւ ուղուութիւն, եւ Ա-  
վագի տեղ կայսերական գահ է բարձրացնում  
թէուոսին:

Այս բոլորը շատ բնորոշ է խոր. Համար:  
(Հունականիւլ:)

Յ. ԴԱՎԱՌԱՇՅԱՆ



## ՔՆԵՐԻԹԵԼՆ ԵՐԺՈՒՆԻ ԿԵՑ ՄԷ ԱՅԻ ԳԵՂԵ- ՑԿԵՆ, ԱՐԵՆԵԿԱՎԵՊԻ ԲԵԼ

Կներալ նսցեմբեր ամսաթիւ «Բազմա-  
վէպ, ին մէջ, յարգելի բեւեռագէտ Պր. Բաս-  
մաշնանի սորոգրութեամբ, «Յարալէգք, ի  
վայ աշազբար յօդուած մ'երեւաց: Մանրա-  
կրիս քննուած է անսոց պաշտմին ծագումը  
բրդիրեւ, բայց զանց առնուած է կէտ մ'որ  
հետազոտելու արժանի է:

Պր. յօդուածագին իրաւամբ դիմել  
առնուած է որ «Յընթացս մեր ազգային պատ-  
մութեան երկու անգամ յիշասակուած են միայն  
Առջեղք կամ աւելի ճշշդն Ցարալէզք<sup>1</sup>. մին  
Արայի գէպին մէջ, երբ Շամբիրամ գեղեցկին  
Արայի անկումն ու Հայոց բորբոքումն տեսնելով  
գոյեց. «Հրամայեցի ասուուածոցն իմոց լեռու-  
զվերս նորա եւ կենդանասցին...» (Խոր. ա., ծե):

<sup>1</sup> Ամփանոս, XXX, 1: 22–23.

<sup>2</sup> Այս բոլորը գի անկամերական աւագութիւնն է  
որ Խոր. մըրգեւէ է բատացի կերպով Մազաղասից (Հան-  
գես, 1804, Փետրուար, եր. 63–64):

<sup>1</sup> Արուն հակառակ կը պնդենք՝ թէ աւելի ճշշդն  
Առէլք (— Արէլք), ասոր պատմաւը քէւ մէ վորը.

Իսկ երկրորդ յիշատակութիւնն եղան է լուս չեղի (Մամկնեան) գէպքին մէջ. այսպէս՝ “Իրբեւ տարան զմարմին սպարապետին լուս չեղի ի տուն իւր, . . . եւ հանին եղին ի տանիս աշտարակի փայ, ասէն՝ թէ վասն զի այր քաջ էր, առլէջք իշանեն եւ յարոցանեն դդա: . . . (Քիւզ. Ե. լր. եւ բայ. էջ 525):

Եզնկայ սա նօսքերէն “իրբեւ գծովացուն զդր ի կովէ ելեաւ ասեն, եւ զզայինին ի մարդկանէ, եւ զառլէցն ի շանէ . . . եւ ոչ . . . , (ա. իդ.) յարգելի բարեկամ բրոլոր հայոց միքրելի բազմավասակ Հ. Ալիշանի հետ, սա եղագացութեան յանգած է թէ “նախնիք այլ շունէ ձեւցած կը սկին զնուլէզն, կամ շանկերս, շնախառն: Կարծեմ, նոր բան մ'ընած չենք ըլլար, երբ ըսենք թէ նախնեաց այդ հաւատըր, (Առլէջները շնակիրպ, շնախառն համարելը) Սոմեր-Ակատեան (յետոյ Սորենստանեանքաբաբելական) քաղաքակիթութեան Հայոց մէջ տարածուեան հետեւանդն է, եւ թէ Խարդեանները Սորենստանեան-բարելական Միթաբանութեան (Mythologie, ե. վ. Գ.) աղդեցութեան սակ, իրենց աստուածները կը ներկայացնեն մարդու իրանի վրայ անստունի գլխով: Գէթ այսպէս կը ցուցընեն հնախօսական դիտերը:

Երկու դրացի աղդերու մէջ աստուածացեալ շնուներու գյուղեան հաւատըր՝ “Գյոյունծուգէն Բրիտանական թանգարան փիշտարուած (8961), արձանագրութեան մատուցութիւնն էտ համեմատելով՝ քր. Բասմանշան Առլէջներու ծագումն ու պաշտամունքը կը նշնացընէ Ասորաբաբելական “Մարդուկ, աստուածին չորս աստուածացեալ շուներուն հետո: Բայց ներուի մէջ դիտել տալ թէ մաղթակին յիշած Մարդուկի ստորոգելիքն (իրբեւ, “կենդանացուցիչ դիականց”) թէեւ կը համապատասխանէ մըր Առլէջներուն ընծայուած պաշտամունքին, ասով հանգերձ չօրս շնաստուածներուն (“Ակումուն, = յափշտակին, “Ակուլուն, = ուտիշն, “Իշուտա, = կորդիչն, “Իլթէրուն, = յագեցուցիչն) քիչ մը հակասական չէն արդեօք, Եղիերուաբաղ մը ներկայացուցած չենք ըլլար, եթէ համարիկ՝ որ Առլէջներու ծագումը թէեւ Մարդուկին եւ անոր հետեւող շուներէն է, եւ սակայն յետագյու դարերու մէջ, արիական Միթաբանութեան աղդեցութեամբ, անոնց պաշտօնը բարեխանուած, եւ գերը կատարած են Նդիկ պատրաներու կամ Ականթինաւեան Լուսերներու, որոնք այս կամ այն միշոցներով

կեանք կուտային մահամերձ քաջերու (Հմն. ե. վ. Գ. Դուռիչ Հանդիւ, 1895, էջ 600):

Պղ. Խասմանեանէն զանց առնուած, այլ մեր ուշադրութիւնը գրաւող կետը սա է թէ խչուն համար “Հնկնճիթ” (ե. վ. Գ.) աստուածներն Առլէջներ կը կոչուին: Այս հարցը կը լուծուի դարձեալ Ասորաբաբելական Միթաբանութեան միջոցաւ: “Սորենստանեաց գիցաբանութիւնը կ'աւանդէ թէ Խարբար (մնութիւնը) սիրահարած եր արամենը (գեղեցիկ Արեւու), եւ սա Զմեռէն սպաննուելով՝ Սանդարամետրն որ իջաւ հոն ըմաս կենաց չօրութեամբն նորէն կենդանացաւ: Լընորման ցուցած է թէ Խարբար եւ Համբամ իթեւնցն անձ է Կ'երեւայ որ Հարիսի (= Խարբար) կամ Համբամայ պաշտամն հետ Ասորենստանէն հայրանակ երկիրն անցած է նաեւ զոյցը՝ թէ Համբամ Արա գեղեցին սիրահարած եր, եւ թէ սաոր սպաննուելովն Արալէջներու կամ Առլէջ դից ձեռովք զնոնի շնանց նորէն կենդանացնել: . . . — Սանդարամետրն արքատեան լեզուա Արամէ (մեր կողմէն նորուագրուած) երկիր կ'անուանի, ուր երկնից եւ երկիր ոգւոց ոսկեցն աթոռոց տակէն կենաց գրերը կը բիւն: . . . Արայի! եր դարձեալ բարձր լեռ մը որուն գագաթան վրայ երկները կը հանգչեր, ինչպէս նշնը յունական զըցցք ալ կ'աւանդեն հիւսիսային լերանց համար: Այս հիւսիսային լեռն այսինքն ստուերաց երկիրը<sup>1</sup>, նշնացած կ'երեւայ Արարատայ լերանց հետ, ուր նաեւ զետեղուած է Արայի գէպքը: Հայոց Արբէլին այս Արամէ դիւն պէտք: (մեր կողմէն նորուագրուած) կը սու Ակւյս: (Հանդիւ Անօրէն, 1893, էջ 241ր):

Գայով Արայի անուան՝ շատ համարեղ գիւտ մին է սեմագէտ պր. Հալէվիի գիւտը, զօր աւետեց պր. Բասմանեան, իր յօդուածին միջրցաւ, թէ բէ հետառունան արձանագրութեանց մէջ յիշուած Արա (ին) հայ պատմանդիներու Արայն ըլլայ: Արախութեամբ կը սրբագրեմ

<sup>1</sup> Les Chaldéens opposaient à la divine et heureuse montagne de l'Orient, accadien 'garsag babbara — assyrien šad git sangi, une montagne funeste et néfaste de l'Occident, accadien 'garsag gigga — ass. šad erib samši, située dans les parties basses de la terre. C'est là que naissent les démons maléfiques qui se glissent ensuite sournoisement sur la montagne de l'Orient pour y grandir au milieu des dieux. Le Namber, la Peste personifiée, y fait sa résidence avec les autres fléaux. Entre ces deux montagnes, et juste au Nord, s'étend la région de l'Arali ou Aralli... (Fr. Lenormant, Les origines de l'Histoire. T. II. P. I, t. 134—135, 138—139 և այլու):

այն սիալ ենթադրութիւնը՝ զօր ըրած էի երկու տարի յառաջ՝ թէ արդեք ներեխ չէ՝ որ Արային Խորաց - Առևտայի բազմաթիւ Գրավշեներէն (ողի) Պերշնեսու որդի Արան եղած ըլլայ զօր Խորենացին անձնաւորած է: (Մարդի Հանդէն, 1895, էջ 442—443): Ասի լաւ: Բայց ինը դիր է թէ ինչո՞ւ համար Խորենացին Շամբամի ու Առէշներու պաշտամունքը հիւսած է Արայի աւանդավէպին մէջ: — Անվճենի համարելով Ուսուցապես պր. Գր. Խալաթեանցի մատենագրական քննութիւնը թէ Արայի զըցյին մէջ Խորենացին իբր աղքիր գործեած է Անանուն (= Եթէուս), Իդուոր, Կղեմս Ալքսանդրացի, Փաւստու ու Խնդիկ, եւ ասկան ասով ինդիրը չի լուծուիր: Խորենացւը՝ Արայի աւանդավէպին մէջ Առէշներու ու Շամբամը մացցնելուն պատճառներն են՝ մէկ կողմէն, հայ թագաւորի մը (Արաք[ի])ին պատերազմի (Դարեհ Վշտառպեայի պատերազմն) մէջ, երկրին համար ինձնալ Փառնելու յիշտակը (Հմտն. Բաշ. 1897, էջ 229—231) եւ միւս կողմէն, Բայանայի թագաւորներէն Արամի յաջորդներուն ատեն, <sup>1</sup> Ասորեստանի Հռամանինիրարի Գ.Ի. (812—784) որ երկու անգամ Մաննայա արշաւած էր, Սամարատի Բայուսնելի՝ Համբար աստուծունին անուան հետ շփոխութիւնը<sup>2</sup>: Դարեհ Վշտառպեայի պատերազմներուն մէջ մեռն Արաք(ի) Կը լլայ Խորենացւը ձեռուոմ Արամի անթիգան յաջորդ, եւ Շամբամ (որուն վերագրուած աստուծունին) անուան հետ շփոխակալութիւններ) Հայոց հետ հաշիւ կ'ունենայ: Որուն համար կը հիւսուի (Խորենացին համար իրմէն առաջ ուրիշներէն) ծանօթ աւանդավէպը: Նշանակալից երեսոյիդ մըն է թէ մինչեւ հրմայ Վանայ կողմէրը, Խալաթեան Խորիսաբտական կազմակերպութեան մօտերը, վաս կը մայ յիշտակը գեղանի ու խելսնի աղջկան մ'իր՝ պատերազմին մէջ ինկած, խոցուած սիրականին վերքերը լցել տալու: Եւ Վանայ լւէս գեղազիներուն պառաւանց խօսքեր, կոչուած զըցյներու մէջ, կ'աւանդուի՛թէ մամանակաւ իրենց գեղին Ամենափրկչեան վաղքին եղած կուոր մը կար, որուն առջեւ մարդիկ շուներուն լցել կու տան իրենց վերքերը:

(Հմտն. մըր գրածը, Ծառակէ Հանդէն, 1895, էջ 442—443):

Արայի աւանդավէպին անմիջապէս կցուած է Արքուուր (= Այլարատ) անուան ծագումն ու ստուգաբանութիւնը: Մեր պատմագիրներէն Մ. Խորենացին է որ, առաջին անգամ, կը յիշէ զ.այ հասանէ տագնապու ի գաշտու Արայի, որ եւ յանուն նորա անուանեալ Այլարատաւ: Խորենացւը նայ հատուածը տեղի տուած է Շքէսէր գերմանացւոյն որ Արարատը ստուգաբանէ իրը Արքայի բար սրպէ թէ անզ արտաւորեցաւ գեղ Արայի գեղեցիկի իրս մուտաներովն: զի եւ խոր. անդէն ի գատար պինարկ զման Արայի . . . (Սորո. Հիմ Հանձնեան, Վենետիկի 1822, էջ 376): Շքէտէրի այս ստուգաբանութիւնն այնուհետեւ տutti quanti ներու սոլլորական եղաւ եւ դիտ այս պի եւ առոր նման աւանդավէպուու դաստիարակութիւնը իւ պահանջն էր իրենին ունուածելը! Սահայն Արարատ, այդ օսար բառն, որ Ս. Գրքին թարգմանութենէն առաջ չէ գործածուած մեր նախնիքներէն (որչափ կը ներէ ծանօթութեանս ասհմանը) հակառակ Օպրի, որ Արարատը սանսկրիտ Անգլ-նայի, ու Պահէփէի Անգլ-Անգլ հայացած ձեւը կը կարծէին (Հմտն. Կընորման, յիշուած գործը, էջ 36), Արքուուր՝ սորեստանեան արձանագրութեանց Արքուուրի երբայցած ձեւն է, գամանակակից համեմատական լեզուագիտութեան գէթ գցյլու ծանօթութիւն ունեցողներուն յայսնի է՝ որ Արարատ (= Ուրարտու) եւ Ալպրոտ ըստ Հերոդոտոսի) Ասորեստանեան լեզուով լուսական կը նշանակէ, որուն կը համապատասխանէն Հռիտուէր գերմանացւոյն լեռնակղզի կոչածը: Ի մէջ այլոց Արարատի ստուգաբանութիւնը հմտն. Գր. Լընորման. Les Origines de l'Histoire. L. II. P. I. էջ 1—4 եւայլն ու Հանդէն Հմուտեա, 1893, էջ 49, Ծառակէ. 2, եւայլն: Հայերը, Ս. Գրքին ազգագրական ցանկին մէկ նութեան համաձայնեցնելով (Հմտն. Գր. Լընորման, յիշուած հայակապ աշխատութիւնը ու Գելցէր հայոց պարու. թրգմ. Հ. Գ. Գալէմբերենան, կ'իննա 1897, էջ 5—7) իրենց ազգին ծագումը, երբայցած բառը (Ս. Գրքին հայերէնիթարգմանութեան միջոցաւ) սեպհականացուցին երկրին կենդրանական նահանգնին ու անոր մէկ գաւառին: Բիւզանդի (Գ. Ժ.) եւ ուրիշներուն Արարատ անուան յիշտառկութիւնը չեն զօրներ փաստելու՝ թէ Հայերը: Ս. Գրքին հայերէնիթարգմանութենէն եւ անոր

<sup>1</sup> Կ'ուկուսի բենեռագիրներու Արամին նոյնացաց Խորենացւը Արամին հետո, որովհետեւ երկրուն ալ իրենց երկրին մտարձնեկուու համար Ասորեստանի գէմ պատերազմը մզւտ էն:

<sup>2</sup> Ասմանը բարձրացած ու Շամբամ անուաներուն իրարու շին շփոխութիւնը հմտն. G. Maspero, Histoire ancienne 1886, էջ 383, Ետակիթ. 3:

Ազգագրական ցանկին եկեղեցական մեջնութիւնը  
ժողովդականալին առաջ, գործածած ըլլան  
Արարատ անունը, մանաւանդ որ բիւզանդ եւ-  
ուրիշներ Ա. Գրքին թարգմանութենէն ետքը  
դրուած են:

Երկրին բիսյան ու նախահայերուն Խալ-  
տեան կոչուելին ետքը, Արբորութեան ու Արքին  
անուններէն աւելի, (Փոխութից սահմաններէն  
արշաւող արխական ժողովդիդ մը Խոշտեանց  
խառնուրդէն կազմուած) ազգին իսր զիւր հայ,  
անուաններ անոր մէջ արմատացած կը կարծենք  
որ եւ անձանօթ մացած է զրացի երկիրներուն;  
Այս բնիկ ազգային անունը, հայ, եւ Խորենա-  
ցոյն սա հատածը՝ թէ աշխարհս մեր կոչի  
յանուն նախնույն մերոց Հայկաց՝ Հայք, ճիշտ  
կը դասենք. միայն սա առարեկրութեամբ՝ որ ոչ  
մէջ Հայկ մեր նախահայրն ու պատմական անձ  
մնի է, այլ պաշտուած ասսուած մը, որու ա-  
նունով ժողովորդը հայ կոչուած է, ինչպէս  
Խալտեան Խալտեան աստուածին անունունը:  
Մեծանուն է. Ալիշան (Թէեւ քիչ մը իր սո-  
վորական պահպանողական հոգուով, բայց) կը  
նոյնացընէ մեր Հայկը Փոխուգացիներուն՝ Նոյնին,  
Մարտիս սրնաւչարին հօրը հետ (Հմմա. Հն  
հաւագույն Հայոց, Էջ 239): Համեմատական կո-  
նադիտութեան շնորհիւ, քայլ մ'ալ աւելի  
առաջ երթարպ, մեր Հային ու Փոխուգացինե-  
րուն՝ Նոյնացընէն Աւատից Ացոյին  
ու լու. իցովին հետ: Ասոր եւ ոչ մէկ վարդա-  
պետութիւն, դրութիւն կը հակառակի (ոչ Անդրէ  
Լիթուն Կրօնէն Էջ 326—339, ոչ Ժերու ՇԵ  
Ռէնց Սիւնաբանիւն, Էջ 138—144, ոչ  
Լիդ Բէրութիւնի Կրօններու Շետութիւն, Էջ 11—  
29, 68—70 եւ այն, եւ ոչ Պու Մունեուէ  
Պատմուած Հուցերը, Էջ 257—268). Հայկայ  
երկնքի համաստուգութենէն մէկը կազմին ալ  
ասոր պացացց է (Հմմա. Հ. Ալիշան, Հն հաւագու-  
յն Հայոց, Էջ 114—119): Համա հեռու պիտի  
ասնի զմել, եթէ մանրամանն համեմատենք ու  
քննինք Հայկին հետ Ազնիի ծագումն ու պաշ-  
տունը, որոնք աւելի ընդարձակ հետազոտութեան  
մ'արժանի են:

Կ. Պոյն, 17/29 նոյնիւնք 1897:

1. Փակուգացիներուն Հայոց համացել ըլլան պաօ-  
րուան օրս դիսութեան ժմանակին պահենքն մէկ է:  
Հայրէն լաս անուններ ու մը պիտի սուուգապաննի Փոխու-  
թիւնների վրացու, որովհետեւ „Les races portent avec elles  
dans leurs migrations leurs souvenirs, et les appliquent  
aux montagnes et aux fleuves nouveaux qu'elles trouvent  
dans les pays où elles s'établissent.“ (Renan, de l'ori-  
gine de la langue, Էջ 226)

## Հ Ա Գ Ր Ա Կ Ա Ն

ԸՆԿՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՀԱՅԱԿԱՆ ՎԻՃ

(Ըստ Հայութիւնի և Տիգրանի)

Կամակին ուրիշ մասերը զանց կընեմ,  
մանաւանդ որ ննչնէ բաւ կապ չունի մեր խըն-  
դրյան հետ: Կը յիշեմ միայն այն մասն, որ  
վարական ձեռագրին հնութեան վրա է: Ուսուց-  
չափուն ամեն թղթերու մէջ կը յեղանցից որ  
ըստ հնագրական տեղեկութեանց վրացերէնը  
իրը լ—թ գարերուն վերագրելու է: Յիշեալ  
նամակին մէջ այս մասին կը գրէ նաեւ հետեւ-  
եալը. «Հնագրութեանց գրչութեան ժամանակին  
որոշելու նկատմամբ թէ Հայերէն եւ թէ Վրացե-  
րէն բնագիրն իրարէ կախում ունին Վրացե-  
րէն ձեռագիրս անթուական է. եւ այսպիսի  
կանուխ ժամանակին մը համար թերեւու բացա-  
ռապէս հնագրական պատճառները միակ լիովին  
կարող ըլլան բոլորովին պապհով որոշում  
մ'ընկելու համար: Բաց աստի կ'երեւայ թէ  
Հայոց ամենային ձեռագրաց տառերու նկատ-  
մամբ կ'արժէ այն ամեն՝ ինչ որ Արաց համար  
կ'արժէ: Արաց քով ամենային ձեռագիրն է  
Պատմուսեայ Սալահուսարան մը հ—թ գարերէն,  
որ չէ թէ գլխարքի պալ ու գլխարքի տառե-  
րով գոռուած է: Կայ նաև երկրորդ Պատմուրու  
մը նոյնպէս է—թ գարերուն, որ թէեւ գլխարքիր  
է, բայց իւր գլխարքի տառաձեւերը ձգտում  
մը կը ցուցընեն սովորական ընթացիքի գրի հե-  
տեւելուն եւն: — Յամենայն գեկու Կրիստո-  
նակի մասին տակաւին երկար ուսումնակիրու-  
թիւնը բլազմուն են, անոր ամէն հանգամանք-  
ները վերջականապէս որոշելուն եւ յերեւան  
հանելու:

Կրիստորաց մասը չփակած՝ աւելորդ չենք  
համարիր համառափակ յիշել ձեռագիր մ'ալ,  
այս անգամ յունարէն կրիստուկի՝ Հայերէն  
ձեռագրի մը ններքեւ ծածկուած: Եւ այս բանս  
զարմանալիք չէ: Հայոց ձեռքը ինչպէս ցայսօր  
ալ բազմաթիւ հայ ձեռագրաց կազմի յունարէն  
պահպանակները կը ցուցընեն, յամախ կը  
պտաւէին ի մասնաւորի յունարէն եւ ասորերէն  
ձեռագիրներ: Երբ մաշեն կամ անգործածա-  
կան ըլլային ու թերակատար, շատ գիւրին եր  
անոնց գրութենը ջնջել ու գործածել նիւթը  
նոր գրութեան: Այսպիսի հայ ձեռագիր մը  
գտած էր Կրիստորաց Հոչաշկաւոր Հրատարա-  
կին Թիշենորդ 1844ին Արքենլք ճանապար-  
հորդելու ատեն, ինչպէս նաեւ արաբերէն